

ՄԷՃՄՈՒԱՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ՏԵՕՐՏԻՒՆՃԻՒ-ՍԷՆԵ

(1864)

ՆՈՒՄԵՐՈ - 320

1781 - ՃԵՄԱԶԻԼ ԵԼՎԵԼՊՎ

ՀՈԿՏԵՄԲԵՐ 1

ԱԼԱՓՐԱՆԿԱ 13 ՀՈԿՏԵՄԲԵՐ

ԱՄԹԱՆԵ ՀՈԿՏԵՄԲԵՐ 1 ԲԵՆԶԵԼՄՈՒՆ

ԼԵՂԵԿՈՒՆՆԵՐ ԵՄԵՐ 1 ՀԵՄԵՐ

Պօնֆէտէրէլէրէն պէջիւք պիր օրտու, Պէտէրէլէրին Աիսուրի էյալէթինէ տուխուլ իթմիշ տիր:

Պունա գարը Պէտէրէլէրին Լըրանթ օրտուսունուն սաղ վէ սոլ ճէն նահլարը, Պօնֆէտէրէլէրին օրտուսունու եարրպ վէ կէշիպ, իշմօնտ իւղէրինէ եիւրիւմէյէ պաշլամըշլար տըր:

Պու թէլէղրաֆ իսպէրլէրինէ նաղարէն, եագընտա լիւրիգատան զալէթ մուհիմ հալատիպէր աղնաճագ օլուպ, սուլ եա չարպ ինթիմալի տախի, պունլարտան աղնաղրաճագ տըր: Եւ գատար քի, Լըրոբանըն էֆրեարը պու անէտէք, սուլա մէյ եալ իսէ տէ շիմաի տէ ճէնկէ տէվամ օլունմագ ինթիմալիլի զալպ կէօրմէք տէ տիր:

Սուղիգայը Հիւմայունլէր նաղըրը Լուսուլ պէյ էֆէնաի հաղըթլէրինէ, իւշիւնճիւ մապէյնճիլըք մէմուլ քիլէթը րէֆիլէսի թէվճիս պուրուլէ մուշտուր:

Սալթանաթը սէնիլէնին Փարիս էլ

չիսի պուլունան Սէհէմմէտ Ճէմիլ բաշա հաղըթլէրինէ տէվէթէյն պէյ նինտէ իմգալանան թիճարէթ ահունա մէսինտէն տօլայը, Պիլէմէնկ գրաղը ճանիպինտէն ի իօն, եանի արօլան նըշանընըն Լըրան Պօրտօն րիւթպէսի ի թա պուրուլմուշտուր:

Ինիլթէրրատա, Լօնտրայա ճիւլար օլան իշրիթ նամմահալտէ քէպիր պիր պարուլթիսանէ աթէշ ալպ, պիւլթիւն Լօնտրա սարսըլմըշտըր:

Պարուլթ իսանէնին քէտէրի շուվէճ՝ իլէ հիսապ օլմէնուր:

Իքի եիւզ էլի պին լիւր գըլմէթիստէ օլան Փապրիգա վէ մէվճուլաթըն թէլէֆի:

()ն իքի նուֆուս զայ, գըրգ քիշի եարաղ:

Պու հաֆթա Լօնտրատան պլթը եէտի իֆլաս իսպէրի տախի կէլմիշ տիր. ագճէ հալա գըթ օլուպ. պան գա սգօնթօսունուն եիւքսէլմէսի տալիլ մէմուլ. բամպուգ վէ էվրագ տիւշկիւն:

Պունտան պէյլէ գօնսօլիտէլէր վէ իսթիգրաղար հագգընտա, պիր կիւն Լօնտրա վէ պիր կիւն Բարիս Պօրսա թէլէղրաֆլարը րէսմէն իլան օլունա ճաղը, թէլէղրաֆ իտարէսի ճանիպինտէն րէսմէն իլան օլունմուշ իսէ տէ,

Իշ պու Բուգիսմէ հաֆթատա իքի տէֆա, եանի սաղ վէ րէնշէմպէ կիւնլէրի նէշը օլունաճագ տըր Ֆիլաթը Երիթանէտէ յէճմուլը Հալատիտէ ապօնաթ օլանլար իլան սէնէվի 50 զուրուշ վէ ալթը 50 զուրուշ տուր: Ապօնաթ օլունալարա սէնէլիլի 60 վէ ալթը 55 զուրուշ տուր: Տաշարարտա Բուգիս իւճիլթի իւգէրիմիղէ օլարագ, Մէճմուլայս ապօնաթ օլանլար իլան սէնէվի 60 վէ ալթը 55 զուրուշ վէ ապօնաթ օրնայտ իլան սէնէվի 70 վէ ալթը 40 զուրուշ տուր:

Թեքիտաղը թերաֆլարընտա թէլէր պօղըւլուղընտան, իբի կիւն տիւր հիւ տիր պօրսա թէլէղրաֆը վազ օլոււնամամը տըր :

Պատէզին այըն չիֆթ կիւնլէրինտէ 1 օնտրա թէլէղրաֆը, վէ թէք կիւնլէրինտէ Բարիս թէլէղրաֆը կէլէճէք միշ :

Պու անէտէք զազէթալէրտէ կէօրիւնէն գօնսօլիտէ ֆիյաթլարը, սա հիւ ֆիյաթ օլմայըպ, հաժա թապիրի իլէ եիւզ բարա զամմը իտի, վէ պու զամմ եիւզ բարատա տա տուրմայըպ, իլէրիւ կէրիտէ կիտէպիլիրտի :

Սէսէլա զազէթատա էլի սէքիզ պուլուզ զուրուշ եազըլան գօնսօլիտէ, նազտ ալթուլն սայըլուրգտա, եիւզ բարա թէնզիլի իլէ, եանի էլի ալթը զուրուշա ալլնապիլիրտի. գուսուրու տա հաքէզա :

Պու ուլղընսուղըն տէֆի ի չիւն, խալէար խանընըն գուտրէթլու սարրաֆլարը պէյնինտէ, չօգտան պէրու մէճիլէր օլուպ, նիհայէթ պու հալա տէնիլէն ֆաղլանըն գալ տըրըմասը իլէ, պուլնտան պէօլէ գօնսօլիտէլէրին այնը այնընա իլան օլմասընա գարար վէրիլպ, սալը կիւնիւն տէն պէրու օլ վէճ իլէ իլանա տախի պալլանմը տըր :

Իմտի պուլնտան պէօլէ րուզնամ վէ զազէթամըղտա, հէր նէ գօնսօլիտէ ֆիյաթը կէօրիլուր իսէ, ապա թէնզիլի օլմայը թէմամը թէմամընա ալլնամը տըր :

Բէզալէք պօրսա օլուլնճուլարընըն հէր օն պէշ կիւնտէ պիր հիսապը կէօրիլուպ, ալաճազ վէրէճէլին գաբու թըլմասը տախի գարարը մէզքիւր ի ճապընտան պուլուլնմուշ տուր :

— Հալալարըն ատէմը միւսաատէ սինտէն նաչի, Բեհհատխանէտէ թէրթիպ օլուլնան աթ եարըը պիլա միւտտէթ թէվգիֆ գըլընմը տըր :

Ելէնի գաբու մէյտան չէշմէսի ճիւլարընտա օն արըն եիւզ, օթուզ արըն տէրինլէք ճէման իւզ եիւզ արըն արսա իւզէրինտէ պէշ օտալը պիր խանէ, տէրուլնինտէ պիր ագար սու խաղինէսի, պիր պէօլիւք վէ պիր տէքիւլ չիւք սու գուլուսու իլէ պաղլէսի վէ սայըր միւլթմէլաթը մէվճուտ վէ 292 'Ն' իլէ մուրազգամ իշպոնէ խանէ սաթըլգ օլուպ, իսթէքլի օլան գուլուլնա չարսուսու ճատտէսինտէ 28 'Ն' գուլուլնա տիւքքեանընսաթի զաթ իլէ սէօհպէթինի իտէպիլիրէր :

Բանկալոյի ճատտէսինտէ, Դրէնք քիլիսէսի իթթիսալինտէ, իրի ուֆազ ալթը եէտի խանէ իճար իլէ վէրիլէճէք օլուլնտան, հէր քիմքի կէզ մէք վէ թուլմագ իսթէր իսէ, ճատտէի մէզքիւրտէ 59 նումէրօ իլէ մուրազամ, թիւլթիւլնճիւ տիւքքեանըն տաթի թիւլճիւլնճիւ Եանիլէ միւրա ճաաթ իթմէլէրի լաղըմ կէլիր :

ՄԵՍԲԻԻԲԵԱԹ ՎԷ ՆԱԳՏ	ՍԱԼԸ ՍԵՊՏԵՄԲԵՐ 29			ՉԱՐԱՄԱՍ 30			ԲԵՆՉԵՄԱԿԷ ՀՈԿՏ . 1	
	Սադահ	Էօլէն	Ալիւլ	Սադահ	Էօլէն	Ալիւլ	Սադահ	Էօլէն
	101 20	101 20	101 20	101 20	101 20	101 20	101 20	101 20
Մէճիլիլէ լիւրա շրշ	67 15	67 18	67 28	67 31	67 34	67 36	67 38	68
Միւլմալէ լիւրա 100 զուրուշտան	43 20	43 30	44 10	44 10	44 10	44 10	44 15	44 15
Օն սէնէլէք թէրթիլպ	55 25	55 28	52 38	53 1	53 4	53 6	53 8	53 10
Աինճի 2/նճի գօնսօլիտէ	55 25	55 28	52 38	53 1	53 4	53 6	53 8	53 10
Իւլիւլնճիւ թէրթիլպ	55 5	55 8	55 18	55 21	55 26	55 26	55 28	55 30
Թէրթիլպաթը րապիւ								